

քակուէին անոնք, և որոնք սակայն, քրիստոնէական կենաքին ու վկայութեան մէջ մեծագործութեանց հրաշափոխումով սուրբերոց լուսապսակը իրենց ճակտին կը կրեն, ի հեճուկո յոխորտ, ամբարհուան և կարծեցեալ գիտուններուն քամահրանքին և ամբարտաւանութեան:

Ակորուած ններուն սիրութ գլատակ և միտքը աւերակոյս մըն է, ու ատիկա դեռ տկարութիւն և յիմարութիւն է միայն:

Սակայն ի՞նչ փոյթ «փրկուած ններուն, անոնց այսինքն՝ որոնց հոգին փրկութեան սիրոց լոյսով է ողողուած, ան է նշամարիտ իմաստութիւնն ու զօրութիւնը»:

Ու այդ իմաստութիւնն ու զօրութիւնն էր, այսինքն խաչին փրկագործութեան մաս կեռու էջը, քրիստոնէական ծառայուաթեան, մարդասիրութեան ու բարութեան, որ պիտի առիթէր Հերակլ կայսրը, յունական հայաբաժնի մերազն Մժեժ Գնունք զօրավարին գլխաւորութեամբ, կը օր բանաւ կով մը գրոն տալու պարսիկ թագաւորին վրայ և պարտութեան մատնելու, և հարակագրելու կնքել խաղաղութեան գտախնքը, պայման գնելով Ս. Խաչը զերադանել, և ասօք փառօք առնելով Խաչը կը զերադանար Կ. Պոլիս, և անկէ ալ պատուով և հանգէսով կը բերէր երուսալէմ, ու կը զետեղէր իր բոն սրբարանին վրայ, ուրէկ զերուած էր ան պարսիկներէն: Ու այդ օրէն կը սկսի Խաչվերացի տօնակատարուաթիւնը մեր բնաշխարհին ու սփիւռքի չորս ծագերուն սփուռած Հայութեան կողմէ:

Կը յիշուի, աշնան կութքէն վերջ, մեր բնաշխարհի բազմազան և բազմաբուրեան ծաղիկներով խաչին զարդարուիլ նողատանիներու մէջ, և կատարուիլ Խաչվերացի եկեղեցական արարողութեան, հանդիսաւոր և պերճաշուք: Խաչը սակայն, զաղափառ բապաշտ հայ ժողովուրդին համար, երբ քառակուսի իր թեերով ատարածեց փրկարութեան իր ճառագայթը մեր բնաշխարհ կին և ժողովուրդին վրայ, հաւաքապէս դարձաւ անոր պաշտանքին, այդ օրէն, իր փառքի ու յաղթութեան, իր արիւնի ու աւերի, գերութեան և գաղթերու, ի հեճուկս իր գէմ ի զործ գրուած անմարդկային ու գաղանային վայրագութեանց, իր մութ ու կածանաւոր ճամբաններուն վերև, իրը

Սրբն Հրեղիկն առաջնորդուեցաւ անոր լոյսով և հաւատաքով, և միշտ իրրե յաղթերդ և ալէլու ունենալով իր շրթներուն վրայ տնաց բո եղիցի մեզ ապաւենա և պառք սուրբ խաչիդա իրր գրոջ միշտ բարձր բըռնած, և խաչը սփոփարար իր ոյսուին անփակ ճառագայթը եղած է երկրի վրայ:

Ու անոր շուքին ու ճառագայթին ներքեա, Հայութիւնը սիրած է թաղուիլ գորովազ:

Խաչվերացի այս տօնին կը կատարուի յիշատակը Ս. Սթոռոյս և ազգին զոյգ բարեար եղայրիներուն, Կարտապիտ և Գրիգոր Մելքոննեաններուն, որոնք իրենց բովանդակ հարստութիւնը նուիրեցին Ազգին ու Եկեղեցին, մեր կրօնական ու կրթական մեծ հաստատութեանց, Ս. Էջմիածնի, Ս. Սթոռոյս, Անթիլիասի, Կ. Պոլոյ նուիրապետական Աթոռներուն, և Բարեգործականի, Գպրեցվանքերուն ու վարժարանին մէջ, ազգային, կրօնական, գիտական զաստիարակութեան լոյս ջամբելու մատազ մեր հայ սերունդներուն:

Կ'օրհնենք այսօր անոնց յիշատակը ու կը մաղթենք, իրը երախտաւորեալներ այդ պատուական բարելարիներուն, որ Տէրը իր հրեսի լոյսերուն և արքայութեան կայքերուն արժանի ընէ զանոնք:

ՀԱՅՐԻԿ ԵՊՍ. ԱՍԼԱՆՆԵԱՆ

## ԽԱՉԸ

• • • • •  
Խակ քէ բազուիս իր ուուին ասկ՝  
Խնդր ենի ող մը կուտայ,  
Աշխնին դէմ Յոյսին անփակ  
Ճառապայրը եկիդի վրայ:

Ու այդ Որմը, այդ կամքն ու Խօսր,  
Այդ հայծն ու Վոէժ, այդ Փառքը սոսկ,  
Այդ Շնորհն ու Շունչ, այդ Յոյսին համայն,  
Քեզի օրուած ԽԱԶճ է միամի:

ԵՂԻՆԵԱ ԱՐՔԵՊՈ. ԴՊՒՐԵԱՆ